

րը՝ Պ. Նալբանդեանի նամակին նման գրուածքներով: Ողջամիտ բանականութեան եւ Տշմարտութեան լոյսը հաշտ աչքով կնայի մեր ազգին վրայ՝ երբոր գործունէութեան ասպարէզէն մէկդի քաշուին այնպիսի հեղինակներ, կամ թէ իրենց գործունէութիւնը աղէկի բանեցընեն, եւ ոչ թէ մեր քննութեան տակ ձգած նամակին նման գրուածքներ հանելու, որ յայտնի կցուցընեն թէ ասոնց հեղինակները՝ իրենք խաւարի եւ տրգիտութեան մէջ կ'ծարձափին, եւ ամենայն տեղ միայն մութ միայն խաւար կտեսնեն, ամենայն բանի վրայ մութ ստուեր կ'ծգեն, ամենայն բանի վերայ յուսահատութեամբ կնային, աշխարհիս երեսը բարի բան գտնուածին չեն հաւատար, եւ սարսափելի կիրքով մը լցուած են անդադար մէկուն մէկալին դէմ. ուստի եւ անդադար խռովութիւն, վրդովմունք, գժտութիւն, տարածայնութիւն կսերմանեն բերնով եւ գրչով. չեն մըտածեր որ իսկ ատոնք են ո՛ր եւ իցէ ազգի կորսուելուն պատճառները: Աղէ՛կ որ իզուր են այդպիսի հեղինակին առ ազգը բարձրացուցած ամէն աղաղակները. վասն զի ազգը այնպիսի հովիւներուն ետեւէն չերթար. եւ անո՛ր համար չերթար այնպիսի հովիւի մը ետեւէն որ ակներեւ կտեսնէ թէ այն հովիւը անձնական վրէժխնդրութեամբ

եւ փոքրոգի նախանձով կջանայ իրեն մէջ վրդովմունք եւ անմիաբանութիւն սերմանել. կջանայ ժողովուրդը թշնամի ընել պատուաւոր քաղաքացիներու դէմ: Ազգը իւր ազգային բանականութիւնը եւ ազգային խղճմտանքը ունի՝ Աստուծոյ իրէն տրուած, եւ կհասկընայ թէ ո՛վ է իրեն Տշմարիտ առաջնորդը եւ կառավարիչը, ո՛վ իրեն Տշմարիտ բարին եւ յառաջադիմութիւնը կուգէ՝ քրիստոնէական խաղաղութեամբ եւ սիրով հանդերձ: Ասոր համար մենք ալ հեղինակին մթնցած աչքովը չենք նայիր մեր ազգին ապագային վերայ, ո՛չ, այլ ընդհակառակն լուսաւոր եւ զուարթ աչքով կդիտենք ազգիս ներկայ եւ ապագայ երջանկութիւնը: Ողջերը ողջերու ետեւէն կերթան. միայն մեռածներն են որ պիտի մնան իրենց մեռելները թաղելու: Աստուծոյն նախախնամութիւնը կառաջնորդէ ամէն ազգի առ կտարելագործութիւն, թէ եւ երբեմն դժուար ու ծանր՝ բայց միշտ անխտոր եւ ապահով Յանապարհաւ: Հաստատուն է մեր յոյսը՝ թէ ատեն պիտի գայ որ մեր ազգին պարտէզն ալ պիտի մաքրուի կամաց կամաց անպիտան խոտերէ, եւ պիտի ծածկուի կանաչազարդ եւ ծաղկազարդ պտղատու ծառերով»:

„ՍԵՓԱՆ ՊԱՍՏԱՆԵԱՆ“:

ՀԱՆՌԷՍ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԳՐԱՅ.

Մեծ յառաջադիմութեան նշան պիտի համարիմք մեր ազգին՝ ազգային օրագրաց շատնալը: Վասն զի ասով կիմացուի թէ մերազնեայց մէջ ոչ միայն կարգալու սէրը աւելնալու վրայ է, այլ նաեւ ընդհանրապէս աշխարհիս երեսը պատահած անցքերուն տեղեկանալու փափաքը: Բայց որովհետեւ ազգիս այլ եւ այլ տէրութեանց մէջ ցրուած լինելուն պատճառաւ՝ դժուար է Ռուսաստանի Հայոց անընդհատ կերպով ընդունիլ Տաճկաստանի մէջ Հրատարակուող ամէն օրագիրները, նմանապէս Տաճկաստանի Հայոց՝ տեղեկութիւն ունենալ Ռուսաստանի օրագրաց մէջ եղած բաներուն, մէկ աղղային օրագրաց հանդէս մը հարկաւոր կերբեմայ բանալ Մասեաց Աղաւնուոյս մէջ, եւ կարճապէս խորհրդածութեամբ գուրս ցատքեցընել անոնց բովանդակած լուրերն ու կարծիքները: Եւ զայս ընել պիտի սկսիմք յաջորդ թերթին մէջ:

Նորատիպ գրքերու վրայ ալ համառօտ քննաբանութեամբ մը խօսիլը օգտակար կճանչնայ Աղաւնին, միայն թէ նաեւ ասոնք առանց յապաղման ձեռքը հասնին, եւ եթէ կարելի

է՛ ձրի, որովհետեւ այն գրքերուն աւելի ճանչցուելուն ու հոչակուելուն պատճառ պիտի լինի մեր օրագիրն ալ իւր կողմանէ:

Եւրոպացի գրագէտներուն մէջ առակ եղած է ըսելը թէ «Քրիստոսութիւնն է դիւրին, արուեստն է դժուարին». այսինքն դիւրին է ուրիշի աշխատանացը վրայ յաջ եւ յահեակ խօսիլը, բայց անձամբ աշխատութիւն մը առաջ բերելը նոյնպէս դիւրին չէ: Այս ճշմարտութիւնը միշտ մեր աչքին առջեւ պիտի ունենամք մեր ընելու քննադատութեանց ատենը, եւ զգուշութեամբ վարուիմք որ ոչ միայն մեր դատաստանին մէջ անիրաւութիւն չմտնէ, այլ եւ մատենագրին կամ օրագիրը շարագրողին վայրասպար սիրտը չբկոտրի մեր խօսքերէն: Վայրասպար կամ գուր տեղը չկոտրի կըսեմ ուրիշի սիրտը. բայց երբոր մէկը սրտին կոտրելուն ինքն է պատճառ՝ իւր անզգոյշ ու անսանձ լեզուովը, իրաւունք չունենար մեղադրելու զանոնք որ մեկ խօսքին մեկ պատասխան կուտան, թերեւս մեկով ալ աւելի. վասն զի ճշմարիտ է ռամիկն առակը թէ «Ուղածն լսողը՝ չուղածն ալ կըսէ»: